

# ԴՐԱՅԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

## ՎԱԿԵՐԱԳՐԱՅԻՆ

**Ազգային Ժողովի Նիստերու Սեւազիք  
Աստենագրութիւններ**

1919-1922

**Դոկտ. Վաչէ Ղազարեան**

[81]

**ԱԶԳ. ԺՈՂՈՎ**

(Նիստ 31 Հոկտեմբեր 1919)

**Նախազահ՝ Ս. Պատրիարք Հայոց  
Աստենապետ՝ Պարգևի Էֆ. Փափազեան**

**ԱՏԵՆ. Էֆ.**- Տիսոր պարտականութիւն մը ունինք այսօր: Մեր պաշտօնակիցներէն Տիար Աղեքսանդր Փանոսեան<sup>1</sup> այս շարքուան ընթացքին կնքեց իր մահկանացուն: Կը հրավիրեմ զձեզ որ յոտնկայս մասնակցիք Ս. Նախազահին աղօքքներուն:

(Բոլոր ժողովականը յոտնկայս, նախազահ Ս. օրինեց հանգուցելոյն յիշատակը:)

**ԱՏԵՆ. Էֆ.**- Երկու երեսփոխաններ հրաժարական դրկած են, պիտի կարդանք զանոնք, բայց պիտի սպասենք մեծամասնութեան, որպէսզի կարելի ըլլայ որոշել անոնց ընդունելութիւնը:

(Աստենադպիք Էֆ. կարդաց երկու հրաժարագրերը)

**ԱՏԵՆ. Էֆ.**- Ինչպէս կը տեսնէք, մահուամբ եւ հրաժարմամբ երեսփոխանաց թիւ հետզիեստ կը պակսի: Ասոր դարման մը ըլլալու համար, 3 երեսփոխաններու ստորագրութեամբ գիր մը կայ տեղանի վրայ, որով կ'առաջարկուի օրակարգի երրորդ խնդիրը առաջին խնդիր ընել: Արդէն երեսփոխանական ընտրութեանց համար կազմուած յանձնաժողովի անդամներէն 3-ը իրենց տեղեկագիրը բերած են, այն ալ պիտի կարդացուի եւ այս խնդրոյն համար որոշում մը պիտի տրուի:

**ԶԱՅՆԵՐ.**- Տեղեկագիրը կարդացէք: (Աստենադպիք Էֆ. կը կարդայ տեղեկագիրը)

**Գ. ՆԵՄՑԵԼ Էֆ.**- Միւս անդամները ինչո՞ւ չեն ստորագրած:

**ԱՏԵՆ. Էֆ.**- Յանձնաժողովին միս երեք անդամներէն տեարք Հ. Խորովեան, Ա. Քարսենեան եւ Ա. Հալաճեան իրենք բացատրութիւն մը կրնան տալ անշուշտ:

[82] **Տ. Ա. ԲԱՐՍԵՂԵԱՆ.**- Ինչպէս գիտէք, իմ առաջարկութիւնս կը վերաբերէ վերջին պատերազմի միջոցին նահատակուած երեսփոխաններու եւ այս առաջարկը ներկայացուած ատեն որդեգրուեցաւ ժողովին կողմէ: Լրացումը պիտի սահմանափակուէր եւ ընտրութիւնը պիտի կատարուէր այնպիսի եղանակով մը, որ վերահաստատէր պատերազմէ առաջուան վիճակին փոխարարութիւնը այս առաջարկը, բայց տեսնուեցաւ յետոյ որ չեմ գիտէր ինչ պատճառով տարրեր կերպով արձանագրուած է ատենագրութեան մէջ: Յանձնաժողովը կազմուեցաւ մեր առաջարկած պայմանով, սակայն մեր երեք անդամներու տեղեկագիրը չի պատշաճիր կարդացուած տեղեկագիրն, որովհետեւ մենք կը խորինք որ, եթէ ժողովրդական ընտրութիւն պիտի կատարուէր, պէտք չկար այս խնդիրը յանձնել յանձնաժողովի մը ուսումնասիրութեան, ժողովը կրնար ուրդակի հրահանգ տալ վարչութեան: Ուրեմն կը հետեւի որ այդ տեղեկագիրը ստորագրողները իմանապէս շեղած են ժողովին ընդունած սկզբունքէն. մեր ընդունածը ընտրութենէն տարրեր կերպով լրացում է:

**ԱՏԵՆ. Էֆ.**- Եղած արձանագրութիւնը այն է որ պակասաւ երեսփոխաններու տեղ ոոր ընտրութիւն պիտի կատարուի: Մենք պէտք է միանգամ ընդ միշտ դարմաններ այս խնդիրը եւ այն ալ ազգին սա ճգնաժամին մէջ: Թերի միջոցներով չ'ըլլար այս գործը: Խնդիրներ գոյութիւն ունին, որոնք լուծան կը կարօտին, պէտք չէ որ ժողովը այս մեծամասնութեան պակասին համար ապարդին ցրուի: Երեք երեսփոխաններ իրենց այս տեղեկագրով կ'առաջարկեն վարչութեան ընտրութեան հրահանգ տալ: Այսօր ժողովը պէտք է որոշում տայ այս մասին եւ վերջ գտնէ խնդիրը:

**Գ. ՆԵՄՑԵԼ Էֆ.**- Ազգ. Սահմանադրութիւնը երեսփոխան ընտրելու համար մասնաւոր տրամադրութիւն ունի, մենք անոր [83] հետեւելով պիտի կատարենք ընտրութիւնները, ոչ հնչակեանի, ոչ դաշնակցականի եւ ոչ ալ ազատականի խնդիր կայ. ազգը կ'ընտրէ իր ներկայացուցիչները այս ժողովին մէջ:

**Ն. ՕՀԱՆԵԱՆ Էֆ.**- Այս միջոցին եղած խօսքերը ունետ արդիւնք չեն տար, պէտք է

սպասենք մեծամասնութեան, որպէսզի ճշդենք թէ ինչ ծեփ տակ կազմուած է յանձնաժողովը եւ ըստ այն նկատողութեան առնենք իր տեղեկագիրը:

**L. ՏՆՏԵՍԵԱՆ Էֆ.- Մինչեւ որ մեծամասնութիւն գոյանայ, թերեւս իրաւունք չտնենանք որոշում տալու, բայց նախապատրաստութեան համար կրնանք խորիի միջոցներուն վրայ: Գալով ընտրութեանց խնդրոյն, տեսայ որ գաւառներու մէջ շատ տեղեր ընտրութիւն կատարել անկարելի է, այնպէս որ Պօլսոյ մէջ պիտի կատարուին ընտրութիւնները եւ այս կերպով բաւական գործնական օգտակարութիւն յառաջ պիտի վրայ: Հետեւարար անտեղի են ընտրութիւնը յետաձգելու ձեռնարկները:**

**ՏՐ. Ա. ԲԱՐՍԵՂԵԱՆ.- Պ. Տնտեսեան թիշ մը մոտեցաւ այն տեսակետին, ըսելով որ միայն Պօլսին է որ պիտի կատարէ իր երեսփոխանական ընտրութիւնները, այնպէս որ այս ժողովը պիտի ըլլայ պօլսահայութեան ներկայացուցութիւնը: Ասկէ ալ կը հետեւի արդէն որ մենք չենք կրնար գործադրել Սահմանադրութիւնը. անկիա իր պատմական դերը կատարած է: Արդէն երէ գործադրուած ըլլար զինադադարէն<sup>2</sup> ի վեր բանի բանի անգամներ տրուած որոշումը, որու համաձայն դադրած պիտի ըլլային այն երեսփոխանները, որոնք ժողովի երկու նիստերէն բացակայ կը գտնուին, շատերը դադրած պիտի ըլլային: Երէ երեսփոխանական ժողով մը կայ, պէտք է գործադրուի տրուած որոշումը:**

**Ս. ՄՐԵՆՅ Էֆ.- Ժողովը յարար կը դատէ որ սահմանադրական օրէնքներով եւ սկզբունքներով լրացուի այս ժողովը: Երէ այս ժողովը, օրինակի համար, ունի 20 նահատակուած, 10 ճամբորդ, 30 երեսփոխան, որոնք չեն գար, կայ որիշ մեծամասնութիւն մ'ալ որ չի գար. անոնք ինչո՞ւ չեն գար, որեմն այս ժողովը մեռած է: [84]Ասոնք ինչո՞ւ չեն գար, եւ երէ չեն գար, ժողովս ինչո՞ւ նախանձախնդիր չ'ըլլար իր իրաւունքին: Բացակայ երեսփոխաններու մասին պէտք է գործադրուի այն որոշումը, որ տրուցաւ ասկէ առաջ:**

**ԱՏԵՆ. Էֆ.- Դիւան երեսփոխանները այստեղ թերեւու համար իրաշը չի կրնար գործել: Ժողովին մէջ զանազան առաջարկներ կ'ըլլան, բայց մեր ձեռքը գտնուած կանոնը այն է, որ երեր անգամ բացակայ երեսփոխաններու չորրորդ անգամ կոչնագիր մը կը դրկուի եւ երէ դարձեալ չպատասխան[են], իրաժարեալ կը**

նկատուի[6]: Դիւանս առաջին անգամ ըլլալով բացակայ երեսփոխաններու անունները սկսաւ իրատարակել. աւելին չեմ կրնար ընել անոնց համար, որոնք չեն ուզեր զայ ժողովի:

**ԱՏԵՆ. Էֆ.- Արդէն մեծամասնութիւն գոյացաւ, հետեւարար կրնանք անցնիլ օրակարգի:**

**ՏՐ. Ա. ԲԱՐՍԵՂԵԱՆ Էֆ.- Ի՞նչ է ներկաններու թիր:**

**ԱՏԵՆԱՊԹԵՍ Էֆ.- 46:**

**ՏՐ. Ա. ԲԱՐՍԵՂԵԱՆ.- 46-ը մեծամասնութիւն չէ:**

**ԱՏԵՆ. Էֆ.- Մեր այսօրուան [նահատակուած] մէկ մեռած եւ 2 իրաժարած երեսփոխաններով, մեծամասնութիւնը 45 է եւ հետեւարար կրնանք օրինաւոր նիստ գումարել:**

**ՏՐ. ԲԱՐՍԵՂԵԱՆ.- Ինչպէս կարեի է. ատիկա ճիշդ գործ մը չէ:**

**L. ՍԱՎԱԹՃԵԱՆ Էֆ.- Ես կը կարծեմ որ չեղած, գոյորդին չունեցած բանի մը վրայ անդելը անկարելի է: Պօլսոյ մէջ գտնուող երեսփոխաններու թիր 60-65-էն աւելի չէ, հետեւարար կարելի չէ ձեռք թերել մեր պահանջած օրինական մեծամասնութիւնը, ուստի կ'առաջարկեմ բաւական համարել 45-ի մեծամասնութիւնը եւ այս հիման վրայ վիճարանիլ:**

**ԱՏԵՆ. Էֆ.- Նկատի ունենալով ժողովին ներկայ եւ բացակայ անդամները, այդ թիր օրինաւոր է:**

**ՏՐ. Ա. ԲԱՐՍԵՂԵԱՆ.- 140-ի վրայ 71-ի մեծամասնութիւնը օրինաւոր կը նկատ Սահմանադրութիւնը: Երէ ընդունինք անգամ մը այս սկզբունքը, 21 հոգիով ալ մեծամասնութիւն պիտի կարենայ կազմոիլ: Ասիկա թեր մակարդակ մ'է, որուն վրայ կանգնիլ կարելի չէ:**

**Ա. ԱԼՊՈՅԱԾԱԾԵԱՆ Էֆ.- Կարծեմ թէ սխալ են եղած խօսքերը: Ժողովը իր խսկական մեծամասնութեան խնդիրը այսօր չէ որ պիտի լուծէ: Այդ ինդիրը լուծուած է ժամանակին եւ Ազգ. Ժողովը այդ փոփոխութիւնը, այսինքն ընտրուած երեսփոխաններու կէտէն մէկ աւելի ներկայութեամբ ժողով գումարելու եւ որոշում [85]տալու խնդիրը իրեւ բարեփոխութիւն օրէնքի, կառավարութեան ալ ներկայացնելով, վաւերացնել տուած է: Այս որոշուած եւ վերջացած զործին անդրադառնալով, եղած առարկութիւնները կրնան մեկնուիլ իրեւ խափանարար ընթացք:**



**ԱՐԵՍԻԿ ԱԼՊՈՅԱՆԵԱՆ**

Ս. ՄՐԵՆՑ Էֆ.- Կը բողոքեմ այս խօսքին դժմ. պէտք է ես առնել իր խօսքը:

Ա. ԱԼՊՈՅԱՆԵԱՆ Էֆ.- Մէկ տարը իսկ ես չեմ առներ:

Ս. ՄՐԵՆՑ Էֆ.- Պէտք է ես առնե. Խափանարար ընթացքը անոնցն է, որ ժողովն բացակայելով, անդուրեան կը դատապարտեն անոր աշխատութիւնները:

ԱՏԵՆ. Էֆ.- Յախուն դիտողութիւններու պէտք չկայ ամենենին, պէտք է վիճարանին օրինաւորութեան սահմանի մէջ: Գալով խնդրոյն, որ որոշնան մը կը կարօտի, այս խնդիրը վճռելէ առաջ, երեսփոխաններէ ոնանը կ'առաջարկեն որ օրակարգի շարքը փոխուի. նախ այս խնդիրը որոշենք:

ՏՐ. Ա. ԲԱՐՄԵՆԵԱՆ. - Ես համաձայն չեմ:

ԱՏԵՆ. Էֆ.- Սակայն այս ժողովը տէրն է օրակարգին և ինչպէս ինը կ'որոշէ օրակարգը, այնպէս ալ կրնայ կարգը փոխել: Հետեւարար նախ վիճարանութեան փակումը ձեր բուին կ'ենթարկեմ:

(Ատենապետ Էֆ. բուին դնելով այս խնդիրը, մեծամասնութեամբ ընդունուեցաւ:)

ԱՏԵՆ. Էֆ.- Հիմա ձեր բուին կ'ենթարկեմ օրակարգի երրորդ խնդիրը՝ այսինքն երեսփոխանական ընտրութեան խնդիրը առաջին խնդիր ընելու խնդիրը ու այդ խնդրով եղած առաջարկութիւնը, այսինքն՝ ժողովդային բուկարկութեամբ ընտրելու նահատակուած, մեռած եւ պակսած երեսփոխանները: Որոնք որ կ'ընդունին, ձեռամբարձ յայտնեն իրենց հաւանութիւնը:

(Ժողովը մեծամասնութեամբ ընդունեց

ժողովրդային բուեարկութեամբ պակսած երեսփոխաններու տեղ նորերու ընտրութիւնը:)

ԱՏԵՆ. Էֆ.- Ուրեմն դիանու պիտի զրէ վարչութեան՝ ընտրութեան ձեռնարկելու համար:

[86] ԱՏԵՆ. Էֆ.- Քանի որ մեծամասնութիւն գոյացաւ, ձեր ուշադրութեան և որոշման կը յանձնեն Տր. Թորգոնեանի և Տր. Արգարեանի հրաժարականները:<sup>3</sup>

Ս. ԳԱՐԱԵԱՆ Էֆ.- Ինչպէս այդ հրաժարած անդամները զրադումներ ունին, ամէնքս ալ զրադումներ ունին: Ես այն զաղափարը ունին որ պէտք է մերժենք այս հրաժարականները: Ասիկա ալ բարոյական տուրք մ'է որ պէտք է վճարենք ամէնքս ալ, երբ կը պահանջենք որ ամէն անհատ վճարէ իր նիրական տուրքը: Կ'առաջարկեմ մերժել հրաժարականները. ես կը կարծեմ որ պիտի շարունակեն իրենց պաշտօնը:

Ս. ՄՐԵՆՑ Էֆ.- Այս հրաժարականներու բոլարկեալ խմաստը այս ժողովին մեծամասնութիւն զգոյացնելն է: Ասիկա բողոք մ'է այդ վիճակին դժմ, հետեւարար կ'առաջարկեմ որ ընդունուի այդ հրաժարականը:

ԱՏԵՆ. Էֆ.- Հրաժարականին մէջ իրեւ պատճառ ստիպողական պատճառներ ցոյց տրուած են: Ժողովս այն միայն կրնայ նկատողութեան առնել:

Դ. Տ. ՄՈՎԱՒԵՍԵԱՆ Էֆ.- Չեմ զիտեր որ Գարեան Էֆ. ինչ տեսակետով կ'առաջարկէ մերժել այս հրաժարականները, երբ կը տեսնեմ որ ժողովին նիստերը ապարդին կը մնան: Ժողովը չի կրնար բոնութիւն ի գործ դնել մեծամասնութիւնը ապահովելու համար և մեր այն պաշտօնակիցները, որոնք մաքառեցան մեզի հետ մեծամասնութիւնը ապահովելու համար, արդար չեն ըլլար երբ կ'ըստեն թէ պէտք է մերժել հրաժարականը անոնց, որոնք կ'ըստեն թէ չեն կրնար շարունակել իրենց պաշտօնը: Այս կերպով ժողովը անդամալուծութեան պիտի դատապարտուի: Հետեւարար պարզ եւ անկեղծ հրաժարական մը ընդունիլ անարգանք մը չէ եւ հետեւարար կ'առաջարկեմ որ ընդունուի:

(Քուի դրուելով այս երկու հրաժարականները, 10-ի դէմ 24 բուելով ընդունուեցա[ն])

ԱՏԵՆ. Էֆ.- Ուրեմն կը զրենք վարչութեան որ հրահանգ տայ ասոնց տեղ ալ որիշները ընտրելու:

[87] Ս. ՄՐԵՆՑ Էֆ.- Ոչ թէ միայն պէտք է դադրեցնել հրաժարեալները, այլև անոնք

որոնք 3 անգամ բացակայ գտնուած են:

ՏՌ. Ա. ԲԱՐՄԵՂԵԱՆ.- Քիչ առաջ եքք դեռ ժողովը իր օրակարգի խնդիրները նկատողութեան առնելու շեր սկսած, ակնարկութիւններ եղան այստեղ թէ երեսփոխանական ընտրութիւնները պիտի կատարուին Պօլսոյ մէջ: Եքք իհմա կը խօսինք ընտրութեանց վրայ, չեմ կարծեր որ այդ սխալը կրկնուի: Սակայն պէտք է նկատի ունենալ թէ ընտրութիւնները գաւառներու մէջ կատարել հնարաւոր պիտի կրնա՞յ ըլլալ, թէ ո՞ր տեղերը կատարել հնարաւոր է եւ ո՞ր տեղերը անհնարին, այնպէս որ այդ կետերը չպարզաբնուած՝ կարեի չէ ընտրութեան սկսիլ...

Ա. ԱՄՐԱԾԵԱՆ-ԵՖ.- Վարչութիւնը կը ճշդէ այդ կետերը:

Ա. ԱԼՓՈՅԱԾԵԱՆ-ԵՖ.- Ես կը փափարիմ որ սխալ տեսակէտէ շառաջնորդուի ժողովը: Երեսփոխանական բաշխումը եւ ընտրութեանց իրահանգ տալու գործը վարչութեան կը պատկանի: Գալով այն վիճակներուն, որոնք երեսփոխան չափուի կրնան ընտրել, ի պատասխանի կ'ըսեմ թէ ասիկա նոր խնդիր մը չէ: Ատեն եղած է որ տարիներով Վաճ երեսփոխան չէ ունեցած այս ժողովին մէջ, որովհետու օրինաւորապէս Գաւառական ժողով չէ ունեցած: Եթէ այսօր Վաճէն ներկայացուցիչ չափուի ունենայ այս ժողովը, հոն հայ ալ չէ մնացած, այնպէս որ չ'արժեր գրադի այս գործով:

Դ. ՏՈՎԱՀԵՍԵԱՆ-ԵՖ.- Վարչութիւնը պատրաստ է եղած առաջարկին իհման վրայ նկատողութեան առնել խնդիրը: Կրնանք նաև դարդեցնել 1/5ով երեսփոխանները:

Ս. ՄՐԵՆՑ-ԵՖ.- Ուրեմն ժողովը դադրած է իր օրէնսդիր հանգամանքէն եւ լուծեալ է:

Դ. ՏՈՎԱՀԵՍԵԱՆ-ԵՖ.- Ժողովին լուծեալ ըլլալու պարագան երեսակայական է եւ մեր պարտականութիւնն է հոյ տանիլ ժողովը ամբողջացնելու համար, աւանդութեան [88]ձեւը պահպաններ եւ իհնչ որ գործադրուած է մինչեւ իհմա ժողովին ամբողջացման համար՝ կետ առ կետ գործադրենք: Եթէ ասոր համար պէտք կայ նոր յանձնախումբի մը կազմութեան, անոր ալ արգելը չըլլանք: Միայն թէ մեր պարտականութիւնն է ժողովը ամբողջացնել, ոչ թէ եղածը լուծել:

Ս. ՄՐԵՆՑ-ԵՖ.- Յայտնի է որ այս առաջարկը ընդունելու տրամադիր մեծամասնութիւն մը կայ, ուստի ես պէտք կը զգամ առաջարկելու դիւանիդ որ վիճակաւ դադրած-

ներն ալ նկատողութեան առնուին եւ մէկ տարեշրջանի մէջ 3 անգամ նիստ բացակայուններն ալ նոյնական իրաժարեալ նկատուին:

ՏՌ. ԹԷՐԶԵԱՆ-ԵՖ.- Դիւանը իր պարտականութիւնը կը կատարէ անշուշտ. եքք բացակայութիւն ունեցողներուն 4րդ անգամ ազդարարութիւն կը դրկուի եւ եքք չպատախանէն, իրաժարեալ կը նկատուին:

Ս. ՄՐԵՆՑ-ԵՖ.- Դիւանը իր պարտականութիւնը չի կատարեր, ինք արտօնեալ է ժողովէն բացականները դադրեցնելու. ինչո՞ւ ներողամիտ կ'ըլլայ. պէտք է խիստ ըլլայ եւ 3 անգամ բացակայող դադրեցնել:

ԱՏԵՆ. ԵՖ.- Դիւանը ներքին կանոնագիր մը ունի ժողովէն ընդունուած, որուն տրամադրութեանը կը հետեւի: Եթէ ժողովդ բացակայութեան մասին օրէնքին տրամադրութիւնը կ'ուզէ փոխել, կրնայ կատարել այդ փոփոխութիւնը, այն ատեն ալ անոր կը հետեւի դիւանս:

#### ԱՌԱՋԱՐԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՎՈՒԹԵԱՆ ՏԱՐԵՔԻ ՄԱՍԻՆ

ԱՏԵՆ. ԵՖ.- Ժողովը ընտրողներու տարիի մասին պաշտօնագիր մը ունի, ծեր ուշադրութեան կը յանձնեմ:

(Ատենադպիր Եֆ. կարդաց հետեւեալ գիրը)

Ա. ԱԼՓՈՅԱԾԵԱՆ-ԵՖ.- Նախարանութեան դրկուի:

ԱՏԵՆԱՊԵՏ ԵՖ.- Ըստ օրինի կը դրկենք Նախարանութեան Դիւանին նախարանուելու համար: Այդ դիւանին անդամ կ'առաջարկենք՝  
Տեարք Տր. Ա. Թէրզեան

Արամ Հալածեան  
Գասպար Նեմցէ

[89]Եթէ ունէ առարկութիւն չունիք, կը իրադիրենք զիրենք որ յառաջիկայ նիստին ներկայացնեն իրենց տեղեկագիրը:

ԶԱՅՆԵՐ.- Ըստ լաւ:

ՏՌ. ԹԷՐԶԵԱՆ-ԵՖ.- Կ'առաջարկեմ որ վարչութեան ծրագրին ըննութեան խնդիրը լիազումար նիստի վերապահուի եւ անցնինք երկրորդ խնդիրն, այսինքն Մուրատեան Եֆ.ի իրաժարականի խնդիրն:

ԱՏԵՆ. ԵՖ.- Եթէ կը հաւանիք այս առաջարկին, կրնանք անմիջապէս անցնիլ այդ խնդիրն:

ԶԱՅՆԵՐ.- Այո, այո:

## ՕՐԱԿԱՐԳ

Համարառութեան եւ համարատուութեան մասին նախարննութեան տեղեկագիրը

**Մ. ՆԱԹԱՆԵԵՎՆ.-** Քանի որ տեղեկագրին վրայ կը կատարուի այս քննութիւնը, պէտք է ճշդուի նախ եւ առաջ սա կէտը որ դիւանին ատենապետը երկու կարծիք կը յայտնի՝ մէկը իբրև ատենապետ եւ ճիշդ անոր հակառակը իբրև երեսփոխան։ Կարելի չէ որ մէկը երկու տեսակ կարծիք ունենայ, ուստի պէտք է ճշդուի նախ եւ առաջ այս կէտը։

**Դ. ՏՈՎԱԼԻՍԵԵՎՆ Էֆ.-** Այս խնդիրը պարզապես Մուրատեան Էֆ.ի հրաժարականի խնդիրը չէ, այլ սկզբունքի կէտ մը կայ խնդրոյն մէջ, որով կը գրադի այս ժողովը։ Համարառութեան եւ համարատուութեան խնդիրը շատ կարեւոր է եւ ներկայացուած տեղեկագրին մէջ մեծամասնութիւնը կ'ըսէ որ արգելիք բան մը չկայ, մինչդեռ ուրիշ անդամ մը կարելի չի տեսներ համարատուի մը համարառու ժողովին անդամակցութիւնը, մինչդեռ այն սկզբունքը, որ պաշտպանուած է ինն, չի պատշաճիր երբեք այս հրաժարականին։ Միակ մարմին մը կայ եւ այն ալ երեսփոխանական ժողովն է, որ համարառու մարմին ըլլալու իրաւունքը ունի. ինք օրէնսդիր մարմինն է եւ միւսները գործադիր են։ Ինքն է միայն համարառու մարմին եւ հետեւարար իր անդամները պէտք չէ որ ուրիշ մարմիններու անդամակցին։ Այն պաշտօնեան որ երեսփոխան կ'ընտրուի, կը հրաժարի իր պաշտօնէն, որպէսզի պարտականութիւնները իրարու չխառնուին։ Գալով վարչութեան հարցը բոլորվին տարբեր է եւ տեղեկագրին մեծամասնութեան կարծիքը իրողութեան համապատասխան է։

[90]Վարչութեան մէկ ճիշդի անդամ մը կրնայ արոռ ունենալ վարչութեան մէջ։ Յանձնաժողովներու, բաղ. խորհուրդներու անդամներուն ալ վարչութեան մէջ արոռ ունենալը անհաջող չեմ նկատեր օրէնքին, որովհետեւ անոնք գործադիր իշխանութիւնը կը կազմեն։ Ես կը խնդրեմ դիւանին որ այս ժողովի կազմին մէջ ընդունուի բոլոր խորհրդարաններու կողմէ որդեգրուած ծեւը եւ թեր ու դէմ առաջարկները լսուել յետոյ, վարչութեան վերաբերեալ առաջարկ մը նախավճռով ընդունուի։

**ՏՐ. Ա. ԲԱՐՍԵՂԵԵՎՆ.-** Ես դժբաղդաբար չեմ կրնար համաձայնիլ Պ. S.

Մովսէսեանի յայտնած կարծիքներուն։ Որքան ես գիտեմ, այդ մարմինները կը բդիսին վարչութեան, որուն պատասխանատու են, իսկ այս ժողովը համարառու է ընդհանուրին համար։ Հակառակ անոր որ կ'ըսուի թէ վարչութեան մէջ համարառուի հանգամանը չկայ, ես կը պահեմ որ գոյութիւն ունի այն եւ թէ Կալուածոց Հոգարարձութիւնը իր գործանութեանց համար պատասխանատու է վարչութեան եւ բանի որ Պ. Մուրատեան կը նախընտրէ մնալ առաջինին մէջ, չի կրնար անդամակցիլ այս վերջինին։

**ՏՐ. Ա. ԹԵՌՉԵԵՎՆ.-** Մինչեւ իիմա ընդունուած դդուրինը այն է որ երբ ունէ օժանդակ մարմին անդամ մը վարչութեան անդամ ընտրուի, անմիջապէս կը հրաժարի վարչութեանը<sup>4</sup>. Վարչութիւնը գործադիր մարմին մըն է, ինչպէս կ'ըլլայ որ մատակարար ըլլայ։ Այդ տեսակնուով կ'առաջարկեմ որ ընդունուի հրաժարականը։

[91]Ս. ԷՍՍԵՐԵԵՎՆ Էֆ.- Կալուածոց Հոգարարձութիւնը համարատու մարմին մ'է, սակայն նախ եւ առաջ օճախ մ'է այն եւ ինչպէս ժամանակին Ղալարիոյ օճախ մը կար, այն ալ թերայի օճախն է, որ որչափ գիտեմ ինքինը համարատու ալ չ'զգար վարչութեան։

**Ա. ՆԱԽԱԳԱՀ.-** (ընդմիջելով) Թերայի Կալուածոց Հոգարարձութեան հաշիները այս միջոցին կը գտնուին վարչութեան սեղանին վրայ եւ կը ընտուին։

**Ա. ԷՍՍԵՐԵԵՎՆ Էֆ.-** Շատ աղեկ։ Դառնանք մեր խնդրոյն։ Մենք Սահմանադրութեան մէջ չզտանք ունէ տրամադրութիւն թէ ունէ մէկը իբրև համարատու չկարենայ մասնակցի համարառու մարմնոյն մէջ։ Ասոր ալ պատճառը թերեւ այն է, որ երբ այս սկզբունքը ընդունուի, այնու ազգին գործերը վարող մարդ չի կրնար գտնուիլ։ Բայց միեւնոյն ատեն ունէ անսեղութիւն առաջ չզպար համար դարման մը գտեր են եւ այդ ալ այն է որ, երբ համարատու ժողովին մէկ անդամը մասնակցի համարառու ժողովին, այդ խնդիրը ներկայացած ատեն ձայն չտնենայ։ Այս կերպով կարելի է լուծել խնդիրը։

**Պ. Տ. ՍՈՎԱԼԻՍԵԵՎՆ Էֆ.-** Փոքրիկ բացատրութիւն մը անհրաժեշտ կը նկատեն։ Ամէն երկրի մէջ պատասխանատուութեան սկզբունքը գոյութիւն ունի, սակայն միայն դահլիճն անդամները բացառութիւն կը կազմեն։ Օրէնքին հետ սկզբունքը հաշտեցնելու ծեւը այսպէս գտեր են, - օրինակի համար

Թաղական Խորհուրդներ վճարեալ պաշտօններ չեն, հետեւարար կրնան անդամակցիլ գործադիր իշխանութեան: Թաղկ. Խորհուրդներ մինակ վարչութեան խողովակով կրնան յարաբերութեան մէջ գտնուիլ Ազգ. Ժողովին հետ, հետեւարար համարառուի [92]խնդիր չկայ եւ մեր վարչութիւնը ամէն ճիշերո հաշիները կրնայ թերել:

(Պարզեի Եֆ.ի տկարութեան պատճառու սխալ ատենապետել Պահրի Եֆ.)

ԱՏԵՆ. Եֆ.- S. Մովկւտեան Եֆ. Կալ- տածոց Հոգաբարձութեան անդամի մը Քաղ. Ժողովին անդամակցելուն մէջ անպատեհութիւն չի տեսներ, իսկ մեր ընկերներէն ուրիշներ տարբեր տեսակներներ քննելով խնդիրը՝ անկարելի կը գտնեն: Մենք այսօր հրաժարականի մը առջեւ կը գտնուինք: Մուրատեան Եֆ.ի հրաժարականը պիտի ընդունի՞նք թէ ոչ վարչութեն:

Պ. ՓԱՓԱԶԵԱՆ Եֆ.- Թիրիմացութիւն մը տեղի կ'ունենայ, զոր կը փափաքիմ ուղղել: Այստեղ վիճարանութեան ենթակուած խնդիրը սկզբունքն է, ո՛չ թէ Պ. Մուրատեանի հրաժարականը: Մենք սկզբունքն է որ պիտի լուծենք:

ՏՐ. Ա. ԹԷՐՁԵԱՆ.- Տեղեկագրին եզրակացութիւնը բուի դրեք, պայմանաւոր Քաղ. Ժողովի անդամները բուի շմասնակցին:

ԶԱՅՆԵՐ.- Սահմանադրութեան 61րդ Յօրուածը կարդացուի:

(Ատենադպի Եֆ. կարդաց հետեւեալ յօրուածը:)

«Ընդհանուր Ժողովոյ նիստերուն մէջ միանգամայն ազգային վարչութեան ժողովներու անդամ գտնուող երեսփոխանները ամէն խնդրոյ վրայ կրնան խօսիլ, քայլ տուրքի և ընտրութեան խնդիրներէն զատ, ուրիշ խնդիրներու մէջ չեն կրնար բու տալ»:

Պ. Տ. ՄՈՎԿՈՒԵՍԵԱՆ Եֆ.- Օրինական սկզբունքի մը վրայ խնդիր մը ներկայացուեր եւ որոշում տրուեր է պատկանեալ դիանին կողմէ. հիմա այստեղ վարչութեան անդամ մը իր պաշտօնին հետեւանով հետաքրքրող քան մը չկայ որ իր ճանանկութիւնը կամ ոչ խնդրոյ առարկայ ըլլայ, եւ ոչ իբրեւ վարչութեան անդամ, [93]այլ իբրեւ երեսփոխան բու պիտի տան:

ՏՐ. Ա. ԲԱՐՍԵՂԵԱՆ Եֆ.- Տեսակ մը սխալ հոդի վրայ դրուած է խնդիրը. հրաժարողը Քաղ. Ժողովէն կու տայ իր հրաժարականը եւ Երեսփոխանական Ժողովի հաւամութեան կ'ենթարկուի: Այստեղ վարչութեան անդամ մը

իր այդ հանգամանքով կը ներկայանայ: Ժողովը արդէն իր մեծամասնութիւնը կորսընցուցած է եւ հազի փոքրամասնութիւն մը մնացած է եւ Քաղ. Ժողովի անդամները կ'ուղեն մասնակցիլ բուէարկութեան:

ԱՏԵՆ. Եֆ.- Խնդիրը վճռելու համար Զեր բուին կ'ենթարկեն:

(Ատենապետ Եֆ. բուի դմելով խնդիրը, 9 բու հրաւասութեան Դիանի տեղեկագրին ի նպաստ եւ 9 բու հակառակ տրուելով, Նախագահ Ս.ին բուին դիմում եղաւ)

Ս. ՆԱԽԱԳԱՀ.- Ես համամիտ ըլլալով հանդերձ այն սկզբունքին, որ միայն վարչութիւնը համարատու է Ազգ. Ժողովին առջեւ եւ միւս մարմինները օգնականներ են, չեմ կրնար ընդունիլ սակայն որ ունի մէկը, որուն յանձնուած է ազգային կարեւոր պաշտօն մը, միեւնոյն ատեն կարենայ վարել նաև ազգային ուրիշ մէկ քանի կարեւոր պաշտօններ միեւնոյն եռանդով: Հետեւարար Մուրատեան Եֆ.ի հրաժարականին ընդունելութեան համամիտ եմ:

ԱՏԵՆ. Եֆ.- Ուրեմն ընդունուած է Մուրատեան Եֆ.ի հրաժարականը Քաղ. Ժողովի անդամակցութեն:

#### [94] ԱԶԳ. ԺՈՂՈՎ Նիստ 21 Նոյեմբերի 1919 ՆԱԽԱԳԱՀ Ս. ՊԱՏՐԻԱՐՔ ԱՏԵՆԱՊԵՏ ՅԱԿՈԲ ՊԱՀՐԻ Եֆ.

ԱՏԵՆ. Եֆ.- Տակային մեծամասնութիւն չէ գոյացած, սակայն դիանին վրայ գտնուած ատենական գործողութիւններով կրնանք գրադի:

Դիանա լսելով որ եկեղեցական երեսփոխան Եզնիկ Վ. Պապաեան Պօլիս վերադարձած է, սակայն յիշեալը ժամանակին կախակայուած է իր եկեղեցական պաշտօնէն, հարցում ուղարձ էր Ս. Պատրիարքին, որ Կրօն. Ժողովի մէկ որոշումը կը հաղորդէ մեզի:

(Ատենադպի Եֆ. կարդաց հետեւեալ գիրը:)

ԱՏԵՆ. Եֆ.- Ասիկա ուղղակի պատասխանը չէ մեր հարցումին, սակայն Ժողովի ինչպէս կ'ուզէ այնպէս կ'որոշէ, որովհետեւ այս նամակին մէջ ըստած է միայն որ Երուսաղէմ պիտի երրայ:

ՏՐ. Ա. ԹԷՐՁԵԱՆ.- Եթէ Ս. Պատրիարքը կ'ուզէ պատասխանել, թող հաճի տալ

որովհետեւ սա թերութիւնները գործեցիր, մենք չենք կրնար ըսել թէ պիտի ըննենք թէ տրուած որոշումը ճիշդ է թէ սխալ: Ասիկա կարելի չէ, հետեւարար կ'առաջարկեմ ընդունիլ Կրօն. Ժողովի կողմէ եղած այս գելոյցը:

**Ս. ԳԱՐԱԵՎՆ Էֆ.** - Դատարաններու մէջ երբեմն փաստարանները իրենց հակառակորդին կարգ մը բաներ ըսել կուտան, յետոյ իրենք կը ջրեն: Մենք չըսինք որ Կրօն. Ժողովին որոշումը ըննուի, կամ չեղեալ համարուի, կամ թէ մենք վերաբնիշ կամ վճռաբեկ ատեանի դեր կը կատարենք. մենք այդպէս բան մը չըսինք, այլ ըսինք միայն որ ժողովը իրաւոնք ունենայ տեսնելու տրուած վիճոր:

**Հ. ԽՕԾԱՍԱՐԵՎՆ Էֆ.** - Այս խնդիրը իրեն սկզբունքի խնդիր կարեւորութիւն ունի մեզի համար: Եզնիկ Վ. անշուշտ իրեն Եկեղեցական Ենթարկուած է Եկեղեցական իշխանութեան, որ պէտք է ազատ ըլլայ ամեն կաշկանդումէ: Ես կը նկատեմ որ, եթէ Քաջ. Ժողով, Կրօն. Ժողով տեսակ մը ազդեցորեան Ենթարկուին, կաշկանդուած կ'ըլլան: Եկեղեցական մը կրնայ շատ ծանր ամբաստանութեան մը ներքեն գտնուիլ, այս ժողովը կը տեղեկանայ այդ ամբաստանութեան, եւ եթ այդ Եկեղեցականը կարգազորկ ըլլայ, այս ժողովը կը զլանայ իրեն այստեղ նստելու իրաւոնքը:

[98] **ԽԱՍԱԳԱՀ Ս.** - Ուրեմն Կրօն. Ժողովը իրաւոնք չունի այդ տեսակ որոշում մը տալու. Եղած խօսքերէն այդպէս կը հասկցուի:

**Հ. ԽՕԾԱՍԱՐԵՎՆ Էֆ.** - Սխալ հասկրցուեցան մեր խօսքերը. Ժողովին ամբաստանութիւնը կ'ընդունինք, կ'իրացնենք ու յետոյ ընելով կ'արտաքսենք:

**Ս. ՄՐԵՆՑ Էֆ.** - Ինչպէս կ'երեւայ, ծանր խնդիր մը կայ, պէտք է ըննուի եւ յետոյ որոշուի:

**Ս. ԳԱՐԱԵՎՆ Էֆ.** - Եթէ մէկը իրեն գոյն եւ մարդասպան ունի դատարան, մը դատապարտուի, բնականարար վճռազիր մը կ'ունենայ, եւ եթը հարկ ըլլայ այդ վճռազիրը կը ներկայացնէ՝ հաստատելու համար իր մասին Եղած ամբաստանութիւնը: Մենք կը փափարինք իհմա որ այդ վճռազիրը գիտնանք, որովհետեւ ունի որոշում կը տրուի պատճառաբանեալ կերպով: Եթէ պաշտօնական զիր մը կայ եւ Կրօն. Ժողովը դատապարտեր է, ժողովը կ'ուգէ ատիկա գիտնալ:

**Ս. ՄՐԵՆՑ Էֆ.** - Եղած առարկութիւնը սա է. մէկը ամբաստանուած է որ իր վրայ

Երեսփոխանական հանգամանք ունի, ատիկա միայն Երեսփ. Ժողովի առջև կրնայ ըննուիլ:

**ԱՏԵՆ. Էֆ.** - Այս խնդրոյն շուրջ երկու կարծիք կայ: Մէկ մասը կ'առաջարկէ բաւական համարել Կրօն. Ժողովի այս տեղեկագրութիւնը իրեն իրաւասու ունի Եկեղեցական դատելու և անոր նկատմամբ ունի կարգադրութիւն ընելու: Երկրորդ առաջարկը այն է, որ այդ Եկեղեցականին ունեցած Երեսփոխանական հանգամանքին համար այս ժողովը պէտք է տեղեկանայ թէ ի՞նչ պատճաներով դադրած է Երեսփոխանութենէ, հետեւարար պէտք է տեսնուի իր վճռազիրը: Այս երկու առաջարկները ձեր բուժին կ'ենթարկեմ:

(Ժողովը 5ի դէմ 22 քուելով ընդունեց գրել Կրօն. Ժողովին եւ Եզնիկ Վ. Պապաեանի մասին տրուած վճռին նկատմամբ տեղեկութիւն պահնջել:

[99] **ԱՏԵՆ. Էֆ.** - Եկեղեցական Երեսփոխաններէն Տ. Եղիշէ Արքեպ. Դուրեան 3 անգամ բացակայ ըլլալով, վերջին ազդարարութիւն մը Եղած իրեն ըստ կանոնի: Սակայն այսօրուան Եհսուին ալ բացակայ ըլլալով, ցա ի սիրտ պարտաւորեալ եմ Ենթարկելու այս խնդիրը ժողովին որոշման:

**Հ. ԽՕԾԱՍԱՐԵՎՆ Էֆ.** - Այստեղ գտնուու բոլոր Երեսփոխանները հաւասար պարտքեր եւ իրաւոնքներ ունին եւ անոնց մէջ տարբերութիւն չենք կրնար դնել. օրէնքները եւ կանոնները հաւասարապէս կը գործադրուին ամենուն համար:

**ԱՏԵՆ. Էֆ.** - Եթէ ուրիշ դիտողութիւն չկայ, Դուրեան Ս. դադարեալ է Երեսփոխանութենէ:

#### ԱՌԱՋԱՐԿ Տ. ՀԱՍԱՅԵԱԿ ՔԱՀԱՆԱՅԻ

**ԱՏԵՆ. Էֆ.** - Տ. Հմայեակ Քահանայի հետեւեալ զիրը կ'ենթարկեմ ժողովիդ ուշադրութեան:

(Ատենադայիր Էֆ. կարդաց հետեւեալ զիրը:)

**Հ. ԽՕԾԱՍԱՐԵՎՆ Էֆ.** - Այդ զիրը կը դրկէք վաշուրեան որ պատասխանէ:

**Տ. ՀԱՍԱՅԵԱԿ ՔՀՆՅ. Ժողովին ներկայացուցած գրութեանս մասին թերանացի բացատրութիւններ տալ կ'ուզեմ: Թերթերու մէջ մեր կարդացած տեղեկութիւններէն կը հակցուի որ Երուսաղեմի վանքը ներկայիս մէջ լրուած վիճակ մը ունի. ի՞նչ կ'ըլլայ վանքին մէջ, ունի տեղեկութիւն չկայ: Տեղապահի ընտրութեան համար իրահանգ տրուած է,**

բայց չէ գործադրուած: Ղետնի Վ. վանքին մէջ նոր ապօրինութիւններ գործած է կ'ըստի. ասոնք բննուա՞ծ են, չենք զիտեր: Այսօր Երուսաղէմի համար նոր վիճակ մը ստեղծուած եւ նոր կացութիւն մը յառաջ եկած է, հետեւարար Սահմանադրութեան այն յօդուածները որոնք կը վերաբերին Երուսաղէմի Պատրիարքութեան, այս ժողովը կրնայ փոխել իրեւ օրենսդիր ժողով եւ հաստատել այն-պիսի վիճակ մը, որ համապատասխանէ ներկայ կացութեան եւ Պատրիարք մը ընտրուի արժանաւոր բոլոր եկեղեցականներէն: Պիտի խնդրեն որ Երուսաղէմը առանց պետի չգեկու համար պէտք եղած անմիջական միջոցը գործադրուի, որպէսզի ատենք անզամ մը չկրկնուի այս գործը<sup>5</sup>:

**ԱՏԵՆ. Էֆ.**- Ուրեմն այս զիրը կը դըրկենք վարչութեան:

#### [100]ԱՌԱՋԱՐԿ ԶԻՖԹԵՍԱՐԱՖ Էֆ.Ի

**ԱՏԵՆ. Էֆ.**- Չիֆրէսարաֆ Էֆ. առաջարկութիւն մը ունի. ձեր ուշադրութեան կը յանձնեն:

(Աւեն. Էֆ. կարդաց հետեւեալ զիրը:)

**ԱՏԵՆ. Էֆ.**- Ժողովը երէ կը հաւանի, յաջորդ նիստի օրակարգի առաջին խնդիր կ'ընենք ասիկա:

**ԶԱՅՆԵՐ.- Ծառ լաւ:**

#### ԵՐԵՍՓՈԽԱՎԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

**ԱՏԵՆ. Էֆ.**- Գիտէք որ անցեալ նիստի մէջ տրուած որոշման համաձայն դիւանս աշրի առջեւ ունենալով երեսփոխանական ներկայ կազմը, հրահանգներ տուա Պօլսէն քացակայ, հրաժարեալ եւ վիճակաւ դադարեալ երեսփոխաններու համար: Այս կերպով ընդամենը պիտի ընտրուի 67 երեսփոխան, որոց 38ը Պօլսէն եւ 6 եկեղեցական: Ասոնցմ. 10 զաւառ երեսփոխանական ընտրութիւն կատարել անկարեի է, որովհետեւ հայ չկայ: Հրահանգ տրուած է 7 զաւառի ուր Գաւառ. Ժողով կայ, իսկ 6 զաւառի մէջ կայ Թաղ. Խորհուրդ եւ ազգային միուրիններ, հետեւարար Քաղ. Ժողովը արտօնութիւն կ'ուզէ Ազգ. Ժողովէն որ հայութիւն շգտնուած վայրերու երեսփոխանները ընտրուին ուրիշ զաւառներէ, իսկ այն տեղերը ուր Գաւառ. Ժողով չկայ, Թաղ. Խորհուրդներ եւ Ազգ. Միուրիններ կատարեն ընտրութիւնները: Ահաւասիկ այդ մասին Քաղ.

Ժողովի պաշտօնագիրը:  
(Պատմէն)

**ԱՏԵՆ. Էֆ.**- Այդ մասին ձեր որոշման դիմել առաջ, հարկ է որ նախարանութեան համար դրկենք նախաձեռնութեան դիւանին:

**Ա. ԲԱՐՍԵՂԵԱՆ Էֆ.**- Պաշտօնագրին մէջ ըստած է քէ այս կամ այն զաւառներու մէջ Գաւառական Ժողով կայ, մինչդեռ ես որքան զիտեմ այդ զաւառներու մէջ այդպիսի ժողովներ գոյութիւն չունեին մինչեւ իհմա. այդ ժողովները ուրկէ՞ ելան, երկինք՞ն ինկան:

[թ1]ԱՏԵՆ. Էֆ.- Ինչպէս զիտեր, այդ ընտրական հրահանգները Քաղ. Ժողովը կուտայ: Աղոյ, Քաղ. Ժողովը կարելի կը նկատէ այդ ընտրութիւնները, այնպէս որ մենք ալ պէտք է խորինք որ անշուշտ կարեի է:

**ՏՐ. Ա. ԲԱՐՍԵՂԵԱՆ Էֆ.**- Մնաք չենք զիտեր որ այդպիսի ժողովներ կան. վարչութիւնը ուրկէ՞ զիտէ որ կան:

**Հ. ԽՕՃԱՍԱՐԵԱՆ Էֆ.**- Վարչութիւնը զիտէ որ Գաւառ. Ժողովի անդամներ կան իր յիշած զաւառներուն մէջ. երէ դուք հակառակը զիտեր, այն ըսէք: Ոստոսրոյի Գաւառ. Ժողովի անդամները վերադարձած են, նոյնպէս Ատանայի անդամներն ալ եկած են. մեր տեղեկութիւնը այս է:

**ՏՐ. Ա. ԲԱՐՍԵՂԵԱՆ Էֆ.**- Կրնայ պատահի որ տեղական ժողովուրդէն փորք մաս մը վերադարձած ըլլայ, բայց չի նշանակեր քէ այդ տեղերը Գաւառ. Ժողով գոյութիւն ունի, որովհետեւ մէկ տարուան մէջ ունէ կենդանութեան նշան ցոյց չեն տուած: Երէ գոյութիւն ունենային այդ ժողովները, յարաբերութեան մտած պիտի ըլլային արտարին աշխարհի հետ:

**ԱՏԵՆ. Էֆ.**- Ասիկա հարցապնդում մ'է եւ կը վերաբերի այն խնդրոյն քէ Քաղ. Ժողովը ի՞նչ կերպով կատարել կուտայ այս ընտրութիւնները:

**ՏՐ. Ա. ԲԱՐՍԵՂԵԱՆ Էֆ.**- Քաղ. Ժողովը հրահանգը տուինք կ'ըսէ եւ չեղած եղած կը ցցնէ: Ապօրինութիւնները չեն կրնար օրինական ըլլայ:

**Հ. ԽՕՃԱՍԱՐԵԱՆ Էֆ.**- Երեսփոխանական քաշումը վարչութեան տուեր է օրէնքը: Այսօր Ազգ. Ժողովը վերակազմներու պէտք կայ չկայ, կանխակալ կարծիքներ աւելորդ են: Քաղ. Ժողովը այս ընտրութեան գործը ծեռք առաւ եւ հրահանգները տուա. Երէ անբաւական կը նկատէր, ասոնք պիտի զան այստեղ վաւեցուելու համար, այն ատեն կը խօսինք:

բայց չէ գործադրուած: Ղետնի Վ. վանդին մէջ նոր ապօրինութիւններ գործած է կ'ըստի. ասոնք ըննուա՞ծ են, չենք զիտեր: Այսօր Երուսաղէմի համար նոր վիճակ մը ստեղծուած եւ նոր կացութիւն մը յառաջ եկած է, հետեւարար Սահմանադրութեան այն յօդուածները որոնք կը վերաբերին Երուսաղէմի Պատրիարքութեան, այս ժողովը կրնայ փոխել իրեւ օրէնսդիր ժողով եւ հաստատ[ն] այնպիսի վիճակ մը, որ համապատասխան ներկայ կացութեան եւ Պատրիարք մը ընտրուի արժանաւոր բոլոր եկեղեցականներէն: Պիտի խնդրեմ որ Երուսաղէմը առանց պետի չգելու համար պէտք եղած անմիջական միջոցը գործադրուի, որպէսզի ատենք անգամ մը շկրկնուի այս գործը<sup>5</sup>:

ԱՏԵՆ. Էֆ.- Ուրեմն այս զիրը կը դըրկենք վարչութեան:

#### [100]ԱՌԱՋԱՐԿ ԶԻՖԹԵՍԱՐԱՖ Էֆ.Ի

ԱՏԵՆ. Էֆ.- Չիֆքսարաֆ Էֆ. առաջարկութիւն մը ունի. ձեր ուշադրութեան կը յանձնեն:

(Ասեն. Էֆ. կարդաց հետեւեալ զիրը:)

ԱՏԵՆ. Էֆ.- Ժողովդ երէ կը հաւանի, յաջորդ նիստի օրակարգի առաջին խնդիր կ'ընենք ասիկա:

ԱԱՅՆԵՐ.- Ծառ լա:

#### ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

ԱՏԵՆ. Էֆ.- Գիտէր որ անցեալ նիստի մէջ տրուած որոշման համաձայն դիման աշխի առջեւ ունենալով երեսփոխանական ներկայ կազմը, հրահանգներ տուալ Պոլսէն բացակայ, հրաժարեալ եւ վիճակաւ դադարեալ երեսփոխաններու համար: Այս կերպով ընդամննը պիտի ընտրուի 67 երեսփոխան, որոց 38ը Պոլսէն եւ 6 եկեղեցական: Ասոնցմէ 10 զաւառ երեսփոխանական ընտրութիւն կատարել անկարելի է, որովհետեւ հայ չկայ: Հրահանգ տրուած է 7 զաւառի ուր Գաւառ. Ժողով կայ, իսկ 6 զաւառի մէջ կայ Թաղ. Խորհուրդ եւ ազգային միութիւններ, հետեւարար Քաղ. Ժողովը արտօնութիւն կ'ուզէ Ազգ. Ժողովէն որ հայութիւն զգտնուած վայրերու երեսփոխանները ընտրուին ուրիշ զաւառներէ, իսկ այն տեղերը ուր Գաւառ. Ժողով չկայ, Թաղ. Խորհուրդներ եւ Ազգ. Սիութիւններ կատարեն ընտրութիւնները: Ահաւասիկ այդ մասին Քաղ.

Ժողովի պաշտօնագիրը:  
(Պատճեն)

ԱՏԵՆ. Էֆ.- Այդ մասին ձեր որոշման դիմելէ առաջ, հարկ է որ նախարնութեան համար դրկենք նախաձեռնութեան դիմանին:

Ա. ԲԱՐՄԵՂԵԱՆ Էֆ.- Պաշտօնագրին մէջ ըստած է թէ այս կամ այն զաւառներու մէջ Գաւառական ժողով կայ, մինչդեռ եւ որքան զիտեմ այդ զաւառներու մէջ այդպիսի ժողովներ գոյութիւն չտնելին մինչեւ իհմա. այդ ժողովները ուրկէ ելան, երկինքէ՞ն իհման:

[թ1]ԱՏԵՆ. Էֆ.- Ինչպէս զիտէր, այդ ընտրական հրահանգները Քաղ. Ժողովը կուտայ: Արդ, Քաղ. Ժողովը կարեի կը նկատէ այդ ընտրութիւնները, այնպէս որ մենք ալ պէտք է խորինք որ անշուշտ կարեի է:

ՏՐ. Ա. ԲԱՐՄԵՂԵԱՆ.- Մենք չենք զիտեր որ այդպիսի ժողովներ կան. վարչութիւնը ուրկէ զիտէ որ կան:

Հ. ԽՕՃԱՍԱՐԵԱՆ Էֆ.- Վարչութիւնը զիտէ որ Գաւառ. Ժողովի անդամներ կան իր յիշած զաւառներուն մէջ. երէ դուր հակառակը զիտէր, այն ըստք: Ռոտոսրոյի Գաւառ. Ժողովի անդամները վերադարձած են, նոյնպէս Աստանայի անդամներն ալ եկած են. մեր տեղեկութիւնը այս է:

ՏՐ. Ա. ԲԱՐՄԵՂԵԱՆ.- Կրնայ պատահիլ որ տեղական ժողովուրդն փոքր մաս մը վերադարձած ըլլայ, բայց չի նշանակեր թէ այդ տեղերը Գաւառ. Ժողով գոյութիւն ունի, որովհետեւ մէկ տարուան մէջ ունէ կենդանութեան նշան ցոյց չեն տուած: Երէ գոյութիւն ունենային այդ ժողովները, յարաբերութեան մտած պիտի ըլլային արտարին աշխարհի հետ:

ԱՏԵՆ. Էֆ.- Ասիկա հարցապնդում մէ եւ կը վերաբերի այն խնդրոյն թէ Քաղ. Ժողովը ի՞նչ կերպով կատարել կուտայ այս ընտրութիւնները:

ՏՐ. Ա. ԲԱՐՄԵՂԵԱՆ.- Քաղ. Ժողովը հրահանգը տուինք կ'ըսէ եւ չեղած եղած կը ցցնէ: Ապօրինութիւնները չեն կրնար օրինական ըլլայ:

Հ. ԽՕՃԱՍԱՐԵԱՆ Էֆ.- Երեսփոխանական բաշխումը վարչութեան տուեր է օրէնքը: Այսօր Ազգ. Ժողովը վերակազմելու պէտք կայ կամ չկայ. երէ պէտք կայ, կանխակալ կարծիքներ աւելորդ են: Քաղ. Ժողովը այս ընտրութեան գործը ձեռք առաւ եւ հրահանգները տուալ. երէ անբարական կը նկատէր, ասոնք պիտի զան այստեղ վաւերացուելու համար, այն ատեն կը խօսինք:

Բայց որովհետեւ թերերու մէջ այդ մասին բան մը չէ գրուեր, ատիկա իրաւոնք չի տար ծեզի ներադրութիւններ ընելու:

[թ2]Եթէ. Քաղ. Ժողովը այս խնդիրը այսօր կը թերէ ժողովիդ, պատճառը այն է, որ Սահմանադրութիւնը այդ իրաւոնքը տուերէ Գաւառ. Ժողովներու և որովհետեւ այդ ժողովներն ալ գոյութիւն չունին, չուզեց բափուր պահել այդ վիճակները և ժողովիդ կարգադրութեան կը սպասէ:

ԱՏԵՆ. Էֆ.- Սահմանադրութեան 63րդ յօդուածը այդ բաշխման իրաւոնքները կու տայ արդէն վարչութեան: Ահաւասիկ այդ յօդուածը:

(Յօդ. 63)

ԱՏԵՆ. Էֆ.- Հետեւաբար ուր որ Գաւառ. Ժողով չկայ, այնտեղեքը ժողովրդեան ներկայացուցիչ մարդինները ընտրելու համար այս ժողովը պէտք է արտայայտուի:

Ս. ԹԵՐՉԵՎԸ Էֆ.- Թէեւ մեծամասնութիւն չունինք, բայց կրնանք դրկել նախարձնուելու համար:

ԱՏԵՆ. Էֆ.- Ուրեմն կը դրկենք այս առաջարկը Նախաձեռնութեան Դիանին, սպասելով որ յաջորդ նիստին թերէ իր պատասխանը: (6)

(Ատեանը փակուեցաւ ժամը 4ին:)

[թ3]

ԱԶԳ. ԺՈՂՈՎ

(Նիստ 29 Նոյեմբերի) 1919

ՆԱԽԱԳԱՀ Ս. ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՅՐ  
ԱՏԵՆԱՊԵՏՅԱԿՈԲ ՊԱՀՐԻ Էֆ.

ԱՏԵՆԱՊԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆՔ

ԱՏԵՆ. Էֆ.- Ժողովս մեծամասնութիւն ունենալով, կրնանք սկսիլ աշխատութեան: Երեք երեսփոխաններ իրենց բացակայութիւնը կը հաղորդեն, Տիար Գերզ Թորգոմնան, Գ. Նեմցէ և Հ. Խոսրովինան, առաջինը եւ երկրորդը տկարութեան եւ երրորդը ճամբորդութեան պատճառաւ, կ'արձանագրենք օրինաւոր բացակայ: Ասոնցմէ զատ երկու հրաժարական ալ կայ, կը ներկայացնենք ժողովիդ ուշադրութեան:

(Ատենադպիրը կարդաց այս գիրը եւ ատենապետը բուի դնելով ընդունուեցան իրը պարզ հրաժարականներ:)

ԱՌԱՋԱՐԿՈՒԹԻՒՆ ՏՐ. ԵԱՂՈՒԹԵՎԸ

ԱՏԵՆ. Էֆ.- Մեր պաշտօնակիցներէն

Տր. Եաղուաբեան խօսք կ'ուզէ, կարենոր գործի մը վրայ ժողովիդ ուշադրութիւնը իրադրելու համար:

ՏՐ. Կ. ԵԱՂՈՒԹԵՎԸ.- (Կարդաց գրաւոր խօսքը:)

ԱՏԵՆ. Էֆ.- Կը տեսնէք որ մեր պաշտօնակիցը ստիպողական խնդրոյ մը վրայ կը իրադրէ ժողովիդ ուշադրութիւնը, նոյն խկ կը հաղորդէ թէ Երեսի. Ժողովի գումարման վայրն ալ վարակուած է եւ երկու առաջարկ կ'ընէ: նախ ժողովին փոխադրութեան պէտքը կը շնչտէ, յետոյ կ'առաջարկէ որ ամէն երեսափոխան ինքզինքը եւ իր պարագաները պատուաստ: Այս մասին ի՞նչ կը խորիի ժողովի: Եթէ կը համանիք, Քաղ. Ժողովին կը յիենք:

Մ. ՆԱՅԹԱՆԵՎԸ Էֆ.- Ժողովը կրնայ շարունակել իր նիստերը որիշ տեղ մը:

Դ. Տ. ՄՈՎՍԵՍԻԵՎԸ Էֆ.- Այս առաջարկին մէկ մասին համար իրահանգ կրնայ տրուիլ, իսկ ժողովի վերաբերեալ մասը առանձին խորհրդակցութեան նիր կ'ըլլայ:

[թ4]Հ. ԽՕՃԱՍԱՐԵՎԸ Էֆ.- Եթէ Կեդրոնական Վարժարանը պիտի մնայ այստեղ եւ միայն ազգ. ժողովատեղին պիտի փոխադրուի, կարծեմ թէ շատ անճնասիրական գործ մը կ'ըլլայ այս: Ես ասիկա ճիշդ չեմ զոներ:


Յ. ԴԱՐԲԻՆԵՎԸ Էֆ.- Տօրքօրը ըստ որ պատուաստուելով կարեի է արգիլել հիանդութեան ճարակումը: Քանի որ այդպէս է, մնենք ալ պատուաստունք եւ այլեւ փոխադրութեան պէտք չի մնար:

ԱՏԵՆ. Էֆ.- Ուրեմն կը դրկենք այս առաջարկը վարչութեան որ պարագային համեմատ գործէ:

Տ. ՀԱՎՅԵՎԸ ՔՀՆՅ.- Անցեալ նիստին Երաւանական կանոնադրութեան վրա առաջարկութիւն մը լրած էի, ներքին կանոնագրութեան տրամադրութեան համաձայն մէկ շաբթուան մէջ պատասխանը պէտք է բերուի, մինչդեռ չէ բերուած, կը փափարէի որ զար այդ պատասխանը:

ՏԵՂԵԿԱԳԻՐ ՆԱԽԱՊԵՏՈՒԹԵՎԸ  
ԴԻՖԱՆԻ

ԱՏԵՆ. Էֆ.- Նախաձեռնութեան Դիանը ընտրողներու տարիի մասին վարչութեան առաջարկութիւնը նկատողութեան առնելով, իր



312-2016

պատասխանը բերած է. ձեր ուշադրութեան պիտի յանձնեմ:

(Ասենաղպիր Եֆ. Կարդաց հետեւեալ զիրը: )

Տ. ՀՄԱՅԻԼԱԿ. ՔՀՆՅ.- Ես պիտի աւելցնեմ որ օտար հպատակութեան մասին ասկէ առաջ դրուած տրամադրութիւնն ալ այլևս չգրծադրուի և ֆրանսական, անգլիական, պարսկական եւն. հպատակներ չգրկուին ընտրող ըլլալ:

Պ. ՓԱՓԱԶԵԱՆ ԷՖ.- Ես կը կարծեմ որ այս առաջարկը Սահմանադրութեան փոփոխութեան ծրագիր մ'է: Հայրենիքի տուրքը բացառիկ քան մ'է եւ ընտրողութեան տարիի հետ ունի յարաբերութիւն չունի, հետեւարար պէտք չեմ տեսներ որ ընտրողներու տարիի մասին այս գեղչը ըլլայ: Ամէն երեսփոխան իրաւոնք ունի իր առաջարկը ընելու, իր հայրենիքի [թ5]տուրքը չեմ կրնար նկատել Սահմանադրութեան սահմանած ազգ. տուրքը եւ հետեւարար համամիտ չեմ եղած առաջարկին:

Հ. ԽՕՃԱՍԱՐԵԱՆ ԷՖ.- Ես ունի անպատեհութիւն չեմ տեսներ եղած առաջարկին գործադրութեան մէջ: Սահմանադրութիւնը հաւատոյ հանգանակ մը չէ մեզի համար: Օրէնքին պատրաստութեան առի կարգ մը սեղմուներ եղած են, սակայն նոյնիսկ հին շրջանին անոնք չեմ գործադրուած եւ երբ հիմա բոլորվին ծերքազատուած ենք այդ կաշկանդումներէն, ես պէտք չեմ տեսներ որ օրէնքի տառին կառչած մնանք: Կը կարծեմ թէ փոխանակ 25ի 21 տարիքը ընդունելով, աւելի ռամկավարական ոգիին մօտեցած կ'ըլլանք: Այս 25 տարիքը 21ի գեղչելով Սահմանադրութիւնը չի փոխանդուիր: Եթէ այս մանրամասնութիւնները նկատողութեան պիտի առնենք, մենք այստեղ ժողով ալ չենք կրնար գումարել, որովհետեւ Սահմանադրութիւնը կը տրամադրէ որ ժողովականներու 1/7թղթ պետական պաշտօնեայ ըլլայ, օտարահպատակներ անդամ չըլլան: Այս ժողովը պիտի գրադի պատրիարքական եւ վարչական ժողովներու ընտրութեամբ եւ պատրիարքարանի պիտօնէով: Բայց մեր նախնիք այս ժողովին խորհրդարանի ձեւ տուին եւ դէպի սահմանադրական կեանք տարին վարչութիւններու վստահութիւն յայտնելով եւ կամ տապալելով զանոնք: Մենք հիմա ինքզինքնիս ազատ կը զգանք այդ կաշկանդումներէն, չենք կրնար օրէնքին տառին կառչած մնալ: Եւ երբ հիմա մենք ինքզինքնիս Օսմ. հպատակ չենք նկատեր, պատճառ չեմ տեսներ կապուած մնալու օրէնքի տառին, երբ ոգին

փրկելու համար կրնանք մտցնել այդ փոփոխութիւնը:

Պ. ՓԱՓԱԶԵԱՆ ԷՖ.- Ես համամիտ եմ Պ. Խօճասարեանի պարզած սկզբունքներուն եւ ռամկավար սկզբունքներն ալ պաշտպանող մը եղած եմ. իմ առարկութիւնն այն է որ, եթէ կան Սահմանադրութեան մէջ փոխութիւնը ուրիշ կետեր, [թ6]աստնք ամէնքը դրուին օրակարգի մէջ եւ ամէն փոփոխութիւն մէկէն ընենք:

ՏՐ. Ա. ԹԷՌՉԵԱՆ.- Սահմանադրութիւնը կը տրամադրէ որ այս օրէնքը 6 տարի վերջ վերաբննուի, մինչդեռ 60 տարի անցած է եւ տակաւին չէ վերաբննուած: Մեր կացութիւնը ծանօթ է, պէտք չկայ որ մէկէն ի մէկ քննենք օրէնքը, այլ հետզիետ եւ պէտք եղած յօդածները ըննելով ու սրագրելով, բոլորովին վերաբննած պիտի ըլլանք զայն:

ՏՐ. Ա. ԲԱՐՍԵՂԵԱՆ.- Կը փափարէինը որ երբ ընտրողներու տարիքը 25էն 21ի կ'իջնէ, ընտրելիներու տարիքն ալ 31էն 25ի իջնէ: Ասիկա նաև պահանջն է ռամկավարութեան, մինչդեռ այսօր ատոր հակառակն է որ կը պատահի եւ ես կը խորիիմ որ այսօր 25 տարեկան մէկը կրնայ ընդունել և գործադրել երեսփոխանական պարտասորդիւնը: Ասկէ զատ, հայրենիքի տուրքի օրէնքը կը տրամադրէ երկսեռ ազգայիններէ տուրք զանձել քանի որ այսպէս է եւ անոնցմէ կը պահանջներ ազգային պարտականութիւններ, անոնց հետ պէտք է կապենք նաև համապատասխան իրաւոնքներ: Տրամարանական ունէ պատճառ չկայ իգական սեոր զրկելու ընտրողի եւ ընտրելիի իրաւոնքէն, մանաւանդ անոնք, որոնք որոշ դաստիարակութիւն ունին:

Պիտի առաջարկեմ դարձեալ որ վիճակով դադրածներու մասին եղած կարգադրութիւնը վերագնահատումի ենթարկուի, որպէսզի առաջը առնուի ապազայ թիրիմացութեանց: Պէտք է ընտրութեան հրահանգ տրուի 4րդ վիճակի երեսփոխաններու համար, որոնք 1915էն մինչեւ Սահմանադրութեան դադրած 1916 բուականը մէկ տարի իրենց պաշտօնը վարեցին եւ զինադադարէն ի վեր ալ մէկ տարիէ ի վեր կը պաշտօնավարեն: Նոյն իսկ 1919ին դադրելիք երեսփոխաններն ալ պէտք է դադրին եւ եթէ ատիկա կարեի չըլլայ, զոնէ 4րդ վիճակի երեսփոխանները պէտք է անցուին միսներուն վրայ:

[թ7]ԱՏԵՆ. ԷՖ.- Եթէ ժողովի համամիտ է, առաջարկենք ՏՐ. Բարսեղեանի որ գրաւոր բերէ իր այս առաջարկները նկատողութեան

առնուելու համար:

**Տ. ՀՄԱՅԵՎԱԿ ՔՀՆՅ.-** Ես կը պահանջեմ որ գործադրուի Սահմանադրութեան 99րդ յօդուածը, որուն մէջ մասնաւոր տրամադրութիւն կայ օրէնքին վերաբննութեան համար, եւ կը պահանջեմ որ վերաբննութեան յանձնաժողով մը կազմոի նկատողութեան առնելու համար այս խնդիրները:

**ԱՏԵՆ. Էֆ.-** Թեր ու դէմ ըսուած խօսքերը լսեցինք, իհմա ձեր քուին կ'ենքարկեմ ընտրողներու տարիքը 25էն 21ի գեղշելու մասին Նախաձեռնութեան Դիւանի եղակացութիւնը: Անոնք որ կ'ընդունին՝ ձեռամբարձ յայտնեն իրենց հաւանութիւնը:

(Ժողովը 2ի փոխարէն 23 քուեով ընդուեց այդ եղակացութիւնը:)

**ԱՏԵՆ. Էֆ.-** Տր. Բարսեղեան իր 3 առաջարկները գրաւորապէս դրկած ըլլարով, կը դրկենք Նախաձեռնութեան Դիւանին: Անցեալ նիստին բացատրեցի արդէն որ Պօլսէն ընտրուելիք երեսփոխաններէն զատ, կան նաև զաւառէն ընտրուելիք երեսփոխաններ, որոնց մէկ մասը պիտի կրնայ ընտրուիլ, որովհետև Գաւառ. Ժողով գոյութիւն ունի, իսկ մնացեալներէ մէկ մասը պիտի ընտրուի Թաղ. Խորհուրդներէ եւ Ազգ. Սիուրիւններէ այն տեղերու մէջ, որը Գաւառ. Ժողով գոյութիւն չունի: Այդ մասին ալ Նախաձեռնութեան Դիւանի եղակացութիւնը ձեր նկատողութեան կը յանձնեմ:

**Լ. ՏՆՏԵՍԵՎԱՆ Էֆ.-** Ես կը կարծեմ որ զաւառներու մէջ երկրորդ աստիճանով կը կատարուին ընտրութիւնները, հետեւարար առաջարկուած ձևուով ընտրութիւն կատարելու մէջ ունեւ արգելք չեմ տեսներ: Կրնայ ընդունուիլ եղած առաջարկը:

**ՏՐ. ԹԷՌՉԵՎԵԱՆ Էֆ.-** Սահմանադրութեան տրամադրութեամբ Պօլսոյ մէջ գտնուող եւ 21 տարեկանը լրացնող ամէն անհատ ընտրող է, իսկ զաւառի մէջ ուղղակի Գաւառ. Ժողովն է որ ընտրութիւն պիտի կատարէ, հետեւարար կրնան Գաւառ. Ժողովներու միանալ եւ ընտրութիւն կատարելով ներկայացնել հնու:

[թ8]Պ. Ա. ՄՐԵՆՅ.- Գաւառ. Ժողովը ամբողջ զաւառին հայութեան ներկայացուցիչն է, մինչդեռ բաղարի մը Թաղ. Խորհուրդը նոյն բաղին ժողովուրդը կը ներկայացնէ, այնպէս որ եթէ Սեբաստիոյ Թաղ. Խորհուրդը այսօր երեսփոխան մը ընտրէ, անիկա աւելի բաղարին երեսփոխանն է, քան թէ նահանգին: Ազգ.

Սիուրիւնը տարրեր է սակայն. Երբ Նիկոմիդիոյ մէջ Ազգ. Սիուրիւնը ընտրութիւն մը կատարէ, ատիկա թեմականներու ծայնը կը ներկայացնէ, մինչդեռ Թաղ. Խորհուրդը տեղական է:

**Դ. ՏՈՎԱՆԵՍԵՎԱՆ Էֆ.- Քաղ. Ժողովի** տեսակետը եւ ընդուածը այն է որ, որ Գաւառ. Ժողով գոյութիւն չունի, իոն ընտրութիւնները կատարուին բոլոր ազգ. մարմիններու մասնակցութեամբ: Այս եղակացութեան յանձնեանը մնեկմելով Սահման[ադր]ութիւնը: Բոլոր բաղարներու մէջ գտնուող ազգ. մարմիններ, իրեն[ց] գիտերու ազգ. մարմիններէն ընտըրուած միութիւններով պիտի որոշեն իրենց երեսփոխանը: Եթէ Ժողովը արտօնէ՝ կատարելիք ընտրութիւնը այս կերպով պիտի ըլլայ:

**ՆԱԽԱԳՎԱՀ Ա.-** Այսպիսի ժամանակի մէջ փափարելի էր որ դիկուրիթին տրուեր ընտրութեան համար: Երբ անապահովութիւն կը տիրէ եւ այդ պատճառաւ երթեւելութիւններն ալ շատ տեղ դադրած են, բնականաբար կարելի չէ գիտերէն բաղար զալ ընտրութեան համար եւ եթէ զան իսկ այս ընտրողական ժողովները Ազգ. Ժողովի անդամներէն աւելի թիւ պիտի ունենան, որովհետեւ նահանձներ կան, որոնք շատ գիտեր ունին, իսկ գիտեր կան, որ 5-10 հոգի կը գտնուին իհմա: Ես կը կարծեմ որ բազմամարդ տեղերէ միայն մէկ մէրկայացուցիչ իրավունքով, կեղունի մէջ կրնայ ընտրութիւն կատարուիլ:

**ՏՐ. ԲԱՐՍԵՂԵՎԵԱՆ.-** Կ'ըսուի որ Վաճ, Բաղէշ, Կարին հայ չկայ. կրնա՞նք ասոնք զրկել իրենց ընտրական իրաւոնքէն, քանի որ մեծ մասով ապաստանած են Հայաստան:

[թ9]Հ. ԽՕՃԱՍԱՐԵՎԱՆ Էֆ.- Ո՞ր կողմը Հայաստան է. Եթէ Թուրքիոյ սահմաններէն անդին Հայաստան է, այդ սահմանէն ասդին ի՞նչ է, Հայաստան չէ:

**ՏՐ. Ա. ԲԱՐՍԵՂԵՎԵԱՆ.-** Եթէ հնու ալ Հայաստան է, որեմն երբանը քոն Հայաստանի մէջ:

**Հ. ԽՕՃԱՍԱՐԵՎԱՆ Էֆ.-** Մենք չենք ուզեր որ Հայաստան միայն անդին ըլլայ:

**ԱՏԵՆ. Էֆ.-** Ուրեմն ժողովդ խնդիրը վարչութեան դրկել յարմար կը նկատէ. անոնք որ կ'ընդունին՝ ձեռամբարձ յայտնեն իրենց հաւանութիւնը:

(Ժողովը ընդունելով այս առաջարկը, խնդիրը դրկուեցաւ վարչութեան:)

**ԱՏԵՆ. Էֆ.-** Ինչպէս գիտէք, Զիֆքէսարաֆ Էֆ. առաջարկ մը ունի ազգ. կարսածները գրաւի դնելու որրախնամ գործին համար: Մեր

այսօրուան օրակարգը այս ըլլալով, ամոնք որ խօսք կ'ուզեն, կրնան խօսիլ այս նիւթին վրայ:

ՏՌ. ԹԵՌԶԵԱՆ.- Ես կ'առաջարկեմ այս խնդիրը յիել վարչութեան, որուն կարծիքը իմանալ շատ կարեւոր է եւ կարելի չէ առանց վարչութեան խօսքը լսելու որոշում մը տալ:

Պ. ՓԱՓԱՋԵԱՆ Էֆ.- Ծատ անհուն պէտքերու առջեւ կը գտնուինք, բայց ամէն պարագայի մէջ, կարգ ու կանոնը պէտք չէ բողոքն: Հայրենիքի տուրքի կանոնագիրը վարչութեան դրկուեցաւ գործադրելու համար, հետեւաբար պէտք է գործադրութեանը մասին վարչութիւնը տեղեկութիւն հաղորդէ հոս, որպէսզի հասկցուի թէ մինչեւ իիմա ինչ արդիւնք գոյացած է: Եթէ նոր միջոցներու գործադրութեան պէտք ըլլայ, վարչութիւնը այս ժողովին կուգայ կը ներկայացնէ: Ունէ երես-փոխան առանց վարչութեան կարծիքը առնելու չի կրնար բան մը ըսել այստեղ՝ իրաւասութեան խառնաշփորտիւններ յառաջ չերելու համար:

[թ10]Տ. ՀՍԱՅԵԱԿ ՔՀՆՅ.- Ազգին բարձրագոյն եւ ծեռնահան ժողովն է այս եւ պէտք է տեղեկութիւն ունենայ մանրամասնութիւններու վրայ: Օրինակի համար, պէտք է հասկցուի թէ օրական բանի հազար ուկիի պէտք կայ, որչափ որբեր ունինք, որչափ տարագրեալներ, ասոնց վրայ ունէ զաղափար շունինք: Պէտք է որ սոոյզ տեղեկութիւն ուզէ անհրաժեշտ պէտքերու համար եւ անկէ վերջ այս ժողովը նկատողութեան առնէ այդ խնդիրը:

Օ. ՉԻՖԹԵՍԱՐԱՎՖ.- Իմ գրաւոր առաջարկիս վրայ կ'ուզեմ բացատրութիւններ աւելցնել:

(Կարդաց հետեւեալը, տես Վերջին Լոր:)

Հ. ԽՕՑԱՍԱՐԵԱՆ Էֆ.- (յանոն վարչութեան) Որբերու եւ տարագրեալներու գործը վարչութիւնս ամենէն շատ զրադեցնող խնդիրներէն մէկը եղաւ: Այլ մասին աւելի մանրամասն ծրագիր մը պիտի ներկայացնի, բայց կը փափարիմ հիմակուընէ համառօտակի տեղեկութիւն մը տալ: Պօլիս մինչեւ իիմա մէկ կամ երկու որբանոց ուներ եւ հազի ծայրը ծայրին կրնար թերել. մինչդեռ այսօր զաւախ ամրող ծանրութիւնն ալ աւելցած է: Պօլսոյ վրայ եւ անհնարին վիճակ մը ստեղծած է: Պէտքը այնքան մեծ է որ մինչեւ ազգային շարժում մը տեղի չընենայ եւ ազգը բացառիկ բափով մը չնուիրուի խնամարկութեան գործին, ոչ վարչութիւն, ոչ խնամատարութիւն չպիտի կրնան

բան մը ընել: Գաղափար մը տալու համար ծեզի գործին վրայ, բանի մը բունշաններ յիշեմ: Այժմ 2786 որք կայ Պօլիս եւ 5500 որք գաւառները: Այս հաշիտէն դորս կը մնան Խարբերդ, ուր 4-5000 որք կը գտնուի, Մալարիոյ մէջ կայ 6-7000 որք, Շապին-Գարահիսար Մարտինի մէջ 20000, եւն., ընդամենը 60,000ի մօտ: Որբերու այս հաշիտէն դորս կը մնան տարագրեները. Պօլսոյ մէջ 10 կայան ունինք, ամսական 5000 ուկի ծախորով. մէկ խօսքով, որբերու եւ տարագրեալներու համար կը ծախսուի ամսական [թ11]41-42,000 ուկի: Այս ծախսին փոխարէն Պօլիս մինչեւ իիմա կրցած է հաւաքել Որբախնամի և Խնամատարութեան միջոցաւ 407,294 ուկի, բաղային մարմինները՝ 60,000, Կարմիր Խաչ՝ 25,000, գաւառի Կարմիր Խաչ՝ 39,000, հայրենակցական միութիւններ՝ 23,00[0]. ընդհանուր գումար՝ 550,000 ուկի: Այնպէս որ եթէ արմատական միջոց մը չխորիի ազգը, այս որբերու եւ տարագրեալներու գործը գորեք սնանկութեան պիտի մատնուի: Վարչութիւնը ծեռնարկներ ըրած է նաև արտասահմանի մէջ եւ Փարիզ, ուր բանակցութիւններ եղած են, բայց դրական ունէ օգտակարութիւն յառաջ չէ եկած: Ցաւալին այն է, որ որբերու եւ խնամատարութեան գործը ազգային ծեռնարկ մը չկրցաւ ըլլայ: Ազգը կը կարծէ որ Խնամատարութիւնը այս բեռք կրնայ տանի առանձին. ասիկա կը ցցնէ թէ պէտքը ըմբռնուած չէ պէտք եղած կարեւորութեամբ: Ամէն բայի մէջ երածշտական, լսարանական, գուարճութեան գործը առաջ կը տարուի, բայց հայրենիքի տուրքի համար շարժում չկայ: Եթէ մամուն ալ ըլլար, ամէն բան մոռացութեան պիտի դատապարտուէր: Ասիկա կը ցցնէ թէ գործը ազգային հանգամանքով ըմբռնուած չէ, ամէն անհատ այն համոզումը ունի որ ասիկա Խնամատարութեան գործն է եւ ինք փոքր օգնութիւն մը ընելով իր պարտքը կատարած կ'ըլլայ: Հաշի ըրինք որ եթէ ամսական 200,000 ուկի ըլլայ տրամադրելի, պէտքը աւելի շատ է: Խորհեցանք ներքին փոխառութեան մը վրայ, ինչպէս նաև կալուածները գրաւ դնելու վրայ, եւ մեր հաշիւր ամփոփուած ու ցուցակագրուած պիտի թերենք Պատ. Ժողովիդ:

Ս. ՆԱԹԱԼԻԵԱՆ Էֆ.- Ես կ'առաջարկեմ ուրեմն խնդիրը յիել վարչութեան, բանի որ աւելի մանրամասնուած եւ ուսումնասիրուած պիտի թերենք Ժողովիդ:

[թ12]Տ. ԹԵՌԶԵԱՆ Էֆ.- Հայրենիքի տուրքի

բուէրկուրեան ատեն եւ յեսոյ վարչուրինը կարգ մը խստումներ ըրաւ, քայց հիմա անանկ վիճակ մը կը ներկայացնէ, ու պէտք կը զգացնէ որ ամէն որ տուրքը իր ոտքով բերէ: Ես կը սպասէի որ Հայոց Պատրիարքը իբրև նոր Շղթայակիր մը դրնէ դուռ պատէր մեր բոլոր մեծասուններուն եւ իրենց պարտքը յիշեցնէր: Չենք կրնար սպասել որ ուրիշները բերեն եւ մենք ծախսենք, ու այս վիճակին առջեւ է որ դրամ չկայ կ'ըսենք: Ինչո՞ւ Համազգային ժողովը չիրափրուեցաւ երբ պէտք կը զգացընէինք, ու հիմա՞ միայն կ'ըսենք որ աշխատող չկայ, գործող չկայ: Ինչո՞ւ վարչուրինը միջոցներ չի գործադրեր եւ այսօր սնանկուրեան վիճակ մը կը ներկայացնէ: Ծիշը խօսելով, ես զիրենք պատասխանատու կը նկատեմ այդ վիճակին:

**Ս. ՆԱԽԱԳԱՀ.-** Շատ իրաւունք ունի տօքքօքը, որովհետեւ շատ ծոյլ կը գտնուինք պարտազանցներու հանդեպ եւ Պատրիարքը ու վարչուրին չեն գործեր իրենց խոճին համաձայն: Ես տօքքօքին իրաւոք կ'ընդունիմ ամենայն սիրով եւ ամէն դուռ կը զարնեմ, սկսելով նախ այս դուռնէն, եւ կ'առաջարկեմ որ այն երեսփոխանները որ չեն վճարած իրենց հայրենիքի տուրքը, չտնեն այս դրնէն ներս: Պէտք է իրահանգ տալ որ բոլոր ազգ մարմինները, գործիչները եւ ուսուցիչները, իրենք իրենց տուրքը վճարեն կամ պաշտօնանկ ըլլան: Բայց պէտք է գիտնար թէ միայն վարչուրին եւ Պատրիարք չէ որ պիտի գործնէն, այլ ամէն հայ անհատ իր մէջ [պարտք] պէտք է զգայ: Պատրիարքը օրական 4-5 դուռ կը զարնէ, վարչուրինը 10-20 դուռ: Ես շարարը 3 օր այստեղ կուգամ, մինչդեռ քովս աշխարհական անդամ մը չկայ դրամ հաւաքելու համար: Օհանեան մը կար, այն ալ փորձանիք հանդիպեցաւ: Հիմա պէտք է այս ժողովէն յանձնաժողով մը ընտրել, որ գործով ցոյց տայ իր կարողուրինը: Այս մարմնոյն զուխը կը դնենք տօքքօքը, որովհետեւ խօսելով ու գրելով խօսր չըլլար: Անոնք որոնք վճարում կը փախչին, ազգովին պօյքօքի ենթարկուելու են: Եթէ շողոքորուրեամբ դրամ պիտի առնենք, [թ13]յաւանանած կ'ըլլանք մեր սկզբունքին: Ես իմ նախ ամէն պատասխանատուրին կը ստանձնեմ, քայց մարդ կ'ուզեմ հետո: Եթք օրէնք մը հոսկէ կ'ելլէ, պէտք է գործադրուրինը հոս ապահովուի:

**Պ. Ս. ՄՐԵՆՅ.-** Տր. Թէրզեան առաջարկ մը ներկայացուց, ես անգործադրելի կը

նկատեմ ատիկա, մինչեւ որ մենք կազմակերպուրին չունենանք եւ բուն թերուրինը ատոր մէջն է: Ոչ մէկ մարդ կրնայ հասնի այս գործին շաբաթը մէկ երկու օր միայն աշխատելով, այլ պէտք է լծուիլ գործին՝ յատկացնելով անսականաւոր մարդիկ, որոնք նուիրուած ըլլան աշխատանքի, ինչպէս պանքայի պաշտօնեայ մը կուգայ եւ իր որոշեալ աշխատուրինը կը կատարէ: Այս ապիկարուրեան երեսէն տուժողը մենք չենք, այլ՝ այն որք[երը] եւ տարագիրները, որոնց ողբը ըրաւ Պ. Զիֆքէսարաֆ: Այսօր 9 ամիս եղած է բաղերու մէջ հանգանակիշ մարմին կազմուելէն ի վեր, քայց մեզմէ, 10րդ ամսուան մէջ հայրենիքի տուրք պահանջուեցաւ: Այս հաշիով հազարաւոր ոսկիի կորուստ կայ այդ գումարներէն: Հետեւարար երէ չատեղծենք գործունեութեան առողջ սիսրէմ մը, ապազան մեզ կ'անձիք եւ քանի որ այս սիսրէմը կը շարունակուի, ոչ մէկ դրական արդինք կրնայ տեսմուիլ:

**ՏՐ. ԹԷՐՁԵԱՆ ԷՅ.-** Ուրեմն Ս. Պատրիարքը կը խստանայ սկսի գործադրուրեան:

**Ս. ՆԱԽԱԳԱՀ.-** Արդէն սկսած եմ:

**ՏՐ. ԹԷՐՁԵԱՆ ԷՅ.-** Լիազօրուրին արուեցաւ արդէն Ս. Պատրիարքին, որ Խնամատարութեան եւ Գնահատիշ Մարմնոյն հետ հետամուտ ըլլայ զանձելու հայրենիքի տուրքը: Մենք կարգը կանոնը չենք կրնար արել, Ս. Պատրիարքը բող թելադրէ, յորդորէ եւ գործը գլուխ հանի:

**Պ. ՄՐԵՆՅ.-** Ես կը կարծեմ որ Տր. Թէրզեան դարձեալ կը սխալի: Եթէ կազմակերպուրին մը ըլլայ՝ հարուստը, աղքատը կրնայ խորիիլ: Այն մարդը որ կրնայ դիմուրիեամբ գումար մը տրամադրել այսօր, երբ իր վճարենիք գումարը իրարու վրայ բարդուի, չի կրնար վճարել:

**Պ. Տ. ՄՈՎԱԷՍԵԱՆ ԷՅ.-** Որովհետեւ վարչուրինը գոնէ իր մասնակի տեղեկագիրը չըերաւ, այս մասին աւելի երկար չենք կրնար խօսիլ: Բայց քանի որ Պ. Մրենց կազմակերպութեան պէտքը շեշտեց, այդ մասին քանի մը խօսր ընել կ'ուզեմ:

[թ14]Մենք այս խնդիրը նկատողուրեան առած ենք արդէն վարչուրեան մէջ եւ ամարէօքի պէս մարդ գործածելու անտեղուրինը կատարելապէս ըմբռնած ենք եւ այդ պատճառաւ ամէն օր մարդ կը փնտռենք պաշտօններու համար, քայց ոչ որ կը ներկայանայ: Այդ ըսուած գործերը մարդով

կ'ըլլան եւ մինչեւ որ պէտք եղած մարդերը շգտնենք, որոնք ազգին ծառայելու տրամադիր ըլլան, բան Ծ'ալչ'ըլլար: Հստեսարար փոխանակ իրար թնադատելու այս կտտին մէջ, իրար համոզենք, մարդիկ գտնենք եւ այս կերպով գլուխ հանենք գործը:

Պ. Ա. ԱՐԵՆՑ. - Ես այստեղ բացարեցի թէ իմ հայրենիքի տուրք Յովիսին վճարած եմ, մինչդեռ Յովնուարէն սկսելով պէտք էր վճարէի: Ինչո՞ւ չպահանջունցաւ, որովհետեւ կազմակերպութիւն չկար եւ ճիշջ այդ պատճառով է որ մարդ գտնել ալ կարելի չ'ըլլար:

Պ. Ա. ԲԱՐՄԵՂԵԱՆ. - Այս բոլոր խօսքերէն ետքը, վարչութիւնը այն դասը առած պիտի ըլլայ, որ ասկէ ետք անհնար է շարունակել իին սիսրէմը, մինչ ցատվ կը նկատներ որ վարչութեան անդամ Պ. Տ. Մովսէսեան դեռ կը ճգնի պաշտպանել եւ արդարացնել: Իմ ընկերս կ'ըսէ, որ Յովիսէն սկսելով վճարած է իր հայրենիքի տուրքը, մինչդեռ ես մինչեւ իինա 5 բարա չեմ տուած, որովհետեւ իմ բնակած Խակիստարի մէջ բաղային կազմակերպութիւն պիտի ըլլար եւ չեղաւ եւ այս պատճառաւ ոչ միայն ես, այլև բազմաթիւ անձեր ունեն վճարում չըրին[թ]: Կը լսուի որ Խակիստարի մէջ կազմուած է այդ մարմինը, բայց զարակար չունինք թէ ինչպէս կ'աշխատի: Մենք զնահատեցինք կեղրոնական յանձնաժողովի մը կազմութիւնը, բայց դիտելի է որ բոլոր անդամներով անվճար մարդիկ են եւ մինչեւ որ կեղրոնի մէջ կազմուած մարմինը որոշում չտայ, ունենածում կարելի չէ: Պէտք էր գտնել անդամներ, որոնք անբողջովին նուիրուած ըլլային այս գործին: Այդ բանը գոյութիւն չունի եւ ոչ միայն այդշափ, այլև պաշտօնեաներ ալ չունին ու իինա Քաղ. Ժողովի անդամ մը [թ15]կը խօսի իրենց սնանկութեան վրայ: Այս ամէնը որոշ ցոյց կուտան որ գործին ուղղութիւնը պէտք է փոխել ու նոր կազմակերպութիւն մը ստեղծել:

Հ. ԽՕՃԱՍՄՐԵԱՆ Էֆ.- Որքան թնադատէք, իրաւոնք ունիք...

ՏՐ. Ա. ԲԱՐՄԵՂԵԱՆ. - (ընդմիջելով) Հրաժարեցէք, որինն:

Հ. ԽՕՃԱՍՄՐԵԱՆ Էֆ.- Սպասեցէք իինա ձեզի պիտի յանձն[են]թ: Ես չպիտի խօսիմ վարչութիւնը արդարացնելու համար, որովհետեւ ինչպէս ըսի, իրողութիւններ են եղած խօսքերը եւ շրմեղանը չեն վերցներ: Բայց պէտք է գիտնար որ ոչ թէ մէկ վարչութիւն,

այլ երէ բազմաթիւ վարչութիւններ ալ բերէք, նորէն այս գործին տակէն ելլելը կարելի չէ եւ անոնք որ այսօր գործի գլուխ անցնին, մեծագոյն բարիքը կ'ընեն: Մեր մտայնութիւնը տարրերութիւն չունի բուրքելէն, անոնք ամէն բան կառավարութենէն կը սպասեն եւ մենք ալ վարչութենէն: Դուք, Պ. Բարսեղեան, որ կը գանգատիք Խակիստարի կազմակերպութենէն, եւ երեսփոխան էք ու խմբագիր, ինչո՞ւ Խակիստարի մէջ ժողովուրդը իր պարտականութեան շիրակիրեցիք, որպէսզի ըմբռնուի որ ասիկա ազգային գործ մ'է: Հին եւ նոր շրջաններու [միջեւ] մեծ անջրապես մը կայ, յարաբերական, որքերու եւ զանազան խնդիրներ կան, որո[նց] շուրջ հայարական աշխատութիւն մը ստեղծելու է ազգային շարժումով մը, մինչդեռ այս գործը չըմբռնուեցաւ իրեւն ազգային գործ: Երէ այս ժողովի անդամներէ[ն] մէկուն ունէ պաշտօն յանձնենք, չ'ընդունիք ոչինչ առարկութիւններով: Իրաւ Շղբայակիրը սրանչեալ Պատրիարք էր, բայց աւելի սրանչեալ էր Շղբայակիրի օրուան ժողովուրդը: Վերջապէս իրար թնադատելով գործ չ'ըլլար, պէտք է ազգային յեղափոխութիւն մը յառաջ գայ եւ ժողովուրդը իր պարտականութիւնը կատարէ:

[թ16]Ս. Պատրիարքը շաբարը 50 հոգիի նամակ կը գրէ, հազի 2-3 հոգի կը պատասխանէ. այս սնանկութիւնն է, ահաւասիկ, որ մատնանիշ կ'ընենք: Քննադատութիւններու տեղ ազգը տէր դարձնենք իր պարտականութեան:

Օ. ՉԻՖԹԵՍՄՐԱՆ Էֆ.- Կարծեն յարմար կ'ըլլայ որ ուրիշ ատեն վիճարանինք այս խնդրոյն վրայ, որովհետեւ ժամանակի կորուս կը պատճառէ: Ես կ'առաջարկեմ յել այս խնդիրը վարչութեան, որպէսզի իր պատասխանը բերէ յառաջիկայ նիստին:

ԱՏԵՆ. Էֆ.- Եղած վիճարանութենէն հասկցուածը այն է, որ վարչութիւնը իր ձեռքեն եկածը ըրած է, բայց պէտքին առջեւ անբարական է եւ ասիկա յառաջ կուզայ, կ'ըսէն, կազմակերպութեան պակասէն: Այս կտտին վրայ է որ ուշադրութիւն պիտի դարձնենք եւ պիտի աշխատինք նոր մարմին մը ստեղծել:

ՆԱԽԱԳԱՀ Ս.- Ես կը կարծեն որ լաւ կ'ըլլայ այստեղէն ընտրել այդպիսի մարմին մը:

ԱՏԵՆ. Էֆ.- Այս առաջարկը կ'ընդունի՞ ժողովը:

ՆԱԽԱԳԱՀ Ս.- Իմ պահանջ անոր համար կը մերժուի, որովհետեւ կը վախճան թէ

իրենք պիտի լծուին աշխատանքի:

**ԱՏԵՆ. Էֆ.- Հետեարար յառաջիկայ նիստին պիտի լսենք վարչութեան բացատրութիւնը:**

### ՕՐԱԿԱՐԳ. Բ.

**ԱՏԵՆ. Էֆ.- Ինչպէս կը յիշեք. Քաղ. Ժողովը տեղեկատուութիւն մը ներկայացնուած էր մեզի, որ Իրաւասութեան Դիանի նախարձն-նուութեան ներարկուեաւ և ըննուութեան արդինքը ժողովին ներկայացաւ: Կը իրադիրեմ ժողովի որ այս նախն իր կարծիքը յայսնէ:**

**Պ. ՓԱՓԱՉԵՎՆ. Էֆ.- Քանի որ յաջորդ նիստին վարչութիւնը իր մանրամասն տեղեկութիւնը պիտի ներկայացնէ այս ժողովին, Կ'առաջարկեմ այս տեղեկատուութիւնն ալ յդել իրեն:**

**ՏՐ. Ա. ԲԱՐՍԵՂԵՎՆ. - Այդ տեղեկատուութիւնը 2-3 ամիս առաջ եկած է եւ անոր քննութիւնը ուշացած է մինչեւ հիմա, հետեւարար հինգած բան մ'է եւ այժմեան պայմաններու գոհացում տրուելիք բան մը չէ եւ կարելի է նոյն իսկ որ շատ կէտեր փոփոխութեան ներարկուին, հետեւարար նախ բան այս քննութեան ձեռնարկելը, յարճար կը դատեմ լաել յաջորդ նիստին վարչութեան հաղորդելիք տեղեկութիւնները:**

**ՏՐ. ԹԷՌՉԵՎՆ. - Մենք այդ տեղեկատուութեան զանազան կէտերուն վրայ կարծիքներ ունինք եւ կը փափարինը որ անոնք կցուին եւ յաջորդ նիստին թերեւ վարչութիւնը իր պատասխանը:**

**ԱՏԵՆ. Էֆ.- Այդ տեղեկատուութիւնը այսօր իսկ նկատողութեան առնելու առաջարկը երեւ ժողովի չ'ընդունիք, կը յենք Քաղ. Ժողովին, որ յաջորդ նիստին ամբողջական աշխատութիւն մը ներկայացնէ:**

(Ատեանը փակուեաւ ժամը 4ին:)

### ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹԻՒՆԵՐ

1.-Աղեքասանը Փանոսիան (1859-1919) առաելարար կը յիշատակոի իրեն բանաստեղծ, մանկագիր, բատերագիր, բարգմանիշ: Գործածած է Ալփասլան գրչանունը:

2.-Առաջին Աշխարհամարտի ասարտը հոչակող զինադադար հոչակուեաւ 11 Նոյեմբեր 1918-ին:


3.-Յաջորդ խօսք առնող Ս. Գարանանի առարկութեմնէ, ապա նաև նիստի աստենապետին հաստատումնէ, կարելի է հետեւնել թէ երկու իրամարդ երեափիսաններուն ներկայացնուած որդապատճառը իրեն «ստիպողական գրադաւմներ» ունենան եւ, թէև Գարանաննէ անմիջապէս ետք Սրենց խօսք առնելով բոլորկեալ իմաստ կ'ուզ տեսնել անոնց մէջ:

4.-Հաւանարար ճիշդ պիտի ըլլար արձանագրել «օժանդակ նարմնէն»:

5.-Երրուսաղէմի փանը Յարութիւն Պատրիարք Ավեհապետնանի վախճանումն (1910) ետք կը պարզէր անկարգ և մտահոգիշ վիճակ մը: Ըստ Ազգային Սահմանադրութեան, Պոլսոյ Ազգային ժողովին վերապահուած էր Երրուսաղէմի Հայ Պատրիարքին ընտրութեան իրաւունքը, բայց Ազգային ժողովը ի վիճակի չէր եղած գործադրել իր իրաւունքը զանազան պատասխաններով: Փարիզ զումարուոյ Ազգային Ա. Համագումարը իր 28 Փետրուար 1919-ի նիստին ըննութեան նիւթ դարձնելով Երրուսաղէմի հնդիքը, որոշած էր եզիստահայոց առաջնորդ Թորգոն Եպակ. Գուշակեանի գլխաւորութեամբ գործու եզիստահայութ ազգայինները բաղկացած մարմնի մը փստահի վիճակին դարձան մը գտնելու առաքելութիւնը, միաժամանակ դիմելով անզիյական իշխանութիւններու աշակցութեան, մինչև որ պայմանները Ազգային ժողովին հնարաւորութիւն տային իր հակալշոյին տակ առնելու հարցերը (Համահայկական Խորհրդակցութիւններ (1912-1920թ.), Երեւան, 2004, էջ 346-347): Հայեացները ուղղուած էին Եղիշէ Արք. Դուրեանի, որ կարծ պահ մը եղած էր Թորքիոյ Հայոց Պատրիարքը և որ 1921-ին պիտի ընտրուէր Պատրիարք Երրուսաղէմի հայոց Առաքելական Արքուն, մինչ այս Սրբոց Յակոբան Միարանութեան անդամ ընդունուած ըլլար ետք:

6.-117-ը225 և թ17 կրկնակի բուահամարները կրող թերթիկի մը վրայ կը կարդանք.« Գարանական Ժողով չեղած տեղերը ընտրութեանց մասին վարչական առաջարկ յենա Նախաձեռնութեան Դիանին: (Կ'ընդունուի վարչութեան առաջարկը 29 Նոյեմբ. 1919ին):»





1883 - 1948



Օշական Ժառանգաւորացի  
սաներով



Վերջին հրաժեշտ Օշականին  
Հալեպ

